

տումարին մէջ անուանին գեղեցիկ գը

րով մը կը գրեն և քէֆէրնին ուղած տեսեր կը մեկնին:

Ուրբաթ օր եկան, նստեցան և մեկնեցան:

Նախ ամբողջ երկու ժամ վիճաբանեցան թէ Տիգրան Եւթէնճեանը ո՞վ է: Նախ աս ու ան կարծիք յայտնեցին թէ Տիգրան Եւթէնճեանը խուլումճի է, ամենք Բարեյոյսի անգլ. գաղութին նախագահն է ըսին, մէկը ելաւ Ձանդիպարի էմիրն է ըսաւ և չգտնուեցաւ մէկը որ ուրշապէս ճանչնար Տիգրան Եւթէնճեանը:

Վերջապէս ժողովը միաձայնութեամբ որոշեց յաջորդ նիստին օրակարգը անցընել թէ Տիգրան Եւթէնճեանն ո՞վ է, ճիշտ է թէ՞ փերի:

Պէտք չէ մոռնալ թէ ատենապետը միշտ իր տեղն էր զանգակը իր առջեւն էր և թիկնապահները իր երկու կողմերն էին:

Յանկարծ ժողովականները, այդ ազգ. թիկնաթուղները հարց կը բարձրացնեն թէ միշտ ի՞նչ կը նշանակէ:

Վ. Թեֆեան. — Պ. Շահրիկեան մեզի կատուի նմանցուց և կը մլաւեն, կ'ըսէ. մենք կատու չենք. եթէ կատու ըլլայինք այս ամբողջ վրայ չէինք նստիր, մեզի եգիպտոսէն երեսփոխան չէին ընտրեր, եթէ կատու ըլլայինք, խօսք չէինք կրնար ուղիւ...:

Էֆեհրանեան ֆհնյ. — (Օրհնոյական ձայնով մը) Այո՛, տեսաք երեսփոխանք, ճշմարիտ է. արդէն ներքին կանոնադրին Յէրդ յօդուածը կը տըրտմազրէ որ ճշմարիտ ըլլանք. այո՛, տեսաք երեսփոխանք և ո՛չ տէր և բնափոխանք, օրհնեալ էք և օրհնեալ լերուք, ամէն:

Զպլաֆեան. — Այո՛... բնականաբար, ես սանքի ըսել կ'ուզեմ քի...:

Ա. Արսէնեան. — Ծիշդ է Զպլաքեան Լֆ. ըսածը և համարիտ եմ իրեն, սանքի ըսել կ'ուզէ որ...:

Խ. Սիմոնեան. — Բնական է. որովհետեւ, վասնզի, այո՛ ճշմարիտ է:

Ա. Դասպարեան. — Դատապարտելի է:

Հմայեակ եպիսկ. — Ա՛խ, ազգը կուլայ, աւա՛ղ, Պոնտոսի ափունք, ա՛խ վասպուրականի ծով, ա՛խ...:

Դեռոգ վրդ. — Հմայեակ եպիսկ. առաջարկին կը ձայնակցիմ...:

Մ. Հայկազն. — Ես ալ հոս եմ. ինչո՞ւ իմ իրաւունքս կը կապէք, ես ալ կը ձայնակցիմ:

Վ. Մանուկեան. — Երկու կէտ կայ, մէկը թէ կատուն կը բղաւէ՞ թէ կը մլաւէ. կամ թէ մենք արդեօք կատու ենք. եթէ կատու ենք, լաւ խնդիրը փակուած է և պէտք է օրակարգին անցնինք, եթէ փակուած չէ, պէտք է գոցել որովհետեւ երբ այս օրհին դուռներն ու պատուհանները բաց կ'ըլլան մենք հարբուխ կ'ըլլանք...:

Ե. Փափագեան. — Մի՛ նախապաշարէք մեզի. մենք նախապէս պաշարուիլ չենք ուզեր...:

Ե. Գոյաւմեան. — Ծիշդ է որ մլաւելը լաւ բան չէ և հետեւաբար վկաներս վաղը պիտի զրկեմ Պ.

Շահրիկեանին. իրեն կը թողում գէնքը որոշելը. ես կը կուլեմ ինչո՞վ ալ ըլլայ. սօքայով, ձեռքով կամ ոտքով:

Միհրան Շիրինեան. — (Նստած տեղը վեր վեր ցատկելով և միշտ Մարութէ Թրէնկեանը պաշտպանելու պատրաստ). — Է՛յ, պանա պաղքն, ինծի՛ նայեցէք, ո՞վ կ'ըլլայ. ես հոս եմ. բառի թի պէտք չէ. ես արդէն իբրեւ բառի թի կը բաւեմ այս ժողովին մէջ: Մարութէ Թրէնկեանը և իմին ուղածս պիտի ըլլայ երեսփոխան, եթէ ոչ (դեփ զեղին կտրած է. այնպէս որ ամէն մարդ կը կարծէ պահ մը թէ Միհրան Շիրինեան Բերայի Թաղ. խորհրդարանին մէջ ըրածին պէս հոս ալ իր ուղածին պէս կ'ուզէ ընել ամէն բան):

Դեռ վիճաբանութիւնները շարունակուեցան...

Հետզհետէ խաւար կը պատէր չորս դին...

Երեսփոխանները մեկնեցան.

Եւ երեսփոխաններուն մեկնելէն շատ վերջը միայն ատենապետը յայտարարեց թէ նիստը փակուած էր: Ազգը երջանիկ է. բարեւ ըրէ՛ք մեր Ազգին:

ԽՄԱԳԻՐՆԵՐՈՒ
ՅԷՐԴ ԹԻԿՆԱԹՈՒ

ՊԶՏԻԿ ՄԱՆՁՈՒԿԻ ԿԵԱՆՔԷՍ

— — —

Հնդկաստան էինք: Սալափ լաճ մըն էի:

Այդ օրը Երկուշաբթի էր և միւս օրը Երեքշաբթի պիտի ըլլար:

Հնդկաստան էինք:

Ինչ սիրուն քաղաք մըն է. և այդ օրը տեղւոյն մեծաւորուհին մեռած էր:

Ամբողջ քաղաքը կուլար, սև հագած էր և սև զլխարկ ու սև ձեռնոց դրած էր:

Սեւ էր ամբողջ քաղաքը:

Յայտնի բան էր որ քաղաքին սիրտն ալ սև էր:

Պաշտիկ էի այն ատեն, սա չափ լաճ մը:

Ինչ սիրուն քաղաք մըն է Հնդկաստան:

Եթէ սիրուն չըլլար, ես հոն կ'երթայի՛:

Երկուշաբթի էր այն օրը:

Ապահովաբար միւս օրը Երեքշաբթի պիտի ըլլար:

Կենդանաբանական պատեղը գացինք:

Հոն Զուլուներ կային:

Խեղճ Զուլուներ:

Կերակուր կ'ուտէին և ինչ թօնաֆրան է տեսնել Զուլու մը որ սուլու կերակուր կ'ուտէ:

Խեղճ հողիներ. բնական է որ անոնք ալ հողի ունէին, քանի որ կ'ապրէին:

Զուլու կին մը կար հոն որ շատ տղեղ էր:

Ինչ տղեղ կ'ըլլան եղեր Զուլու կիները:

Սնունդէ մէկը յանկարծ ինծի համբուրել ուղեց:

Ինչ երջանկութիւն:

Ես Հնդկաստան երթայի և Զուլու մը ինծի համբուրել ուղեց:

Աստուծու պանն էր...:

Մեղքայ այդ Զուլուն... ո՞վ գիտէ խեղճ որքան աստն է որ համբուրին ինչ ըլլալը չէր գիտեր... խեղճ Զուլուն:

Կ'երեւէր այդ կերակուր զեռ կերած չէր:

Համբուր մը տալ ուզեցի այդ Զուլունին, սուլու համբուր մը:

Բայց թող չտուն...:

Մինչև այսօր զեռ կը մտածեմ այդ Զուլունի վրայ...:

Հիմայ մեծցած եմ և գիտեմ համբուրին արժէքը...:

Բայց հակառակ ասոր ես հետաքրքիր մնացան եմ այդ համբուրին: Ինչու համբուրել կ'ուղէր...:

Զուլուի գաղտնիք:

ԱՆՆԻԿ ՍԱՓՐԻՉԵԱՆ

ԸՆԿԵՐ ԿԻԿՈՅԻ
ՈՐՂԵՐՈՐՈՐԹԻՒՆԸ

— — —

ԿԱԼԱԹ - ՅԷՆ ՇԵՇԼԻ

Ու ձիանաւ իր բեռները պարպելէ և նոր ճամբորդներ աւանդէ ետք, սկսաւ սուրալ դէպի Զրդ-Թաղապետութեան երկիրը, որ Հրէաստանէն երեք օրուան ճամբայ հեռու էր:

Մովը բաւական փոթորկալից էր: Հրէաստանի ծովուն երկու կողմի քաղաքները շուտով կը փախչէին մեր առջեւն և ես ուրախ էի այդքան շուտով հեռանալուս այդ երկրէն, որուն փիս հոսերը մարդուս սիրտը կը խառնէին:

Հետզհետէ ծովը կը փոթորկէր. ցիսի հսկայ ալիքներ հեռաւոր երկիրներէ դէպի Հրէաստանի ծովը կը թափէին ուժգնօրէն և նաւուն մէջ չկար ճամբորդ մը, որ ծածկուած չըլլար ցիսի արատնելով: Բարեբախտաբար արատը ցիսին առաջ կ'էր և հագուստի վրայ էր և հետեւաբար կարելի էր շուտով մը մաքրել, լնդերը պատիւը չցիստեւուն մէջ էր, որովհետեւ աղտոտելէ յետոյ մաքրելը անկարելի էր:

Ձիանաւը միշտ կը յաւաջանար, կուրծք տալով այդ ամհի ալիքներուն, որոնք կուգային փչրուիլ ձիերուն ոտքերու շուրջը: Ու խեղճ ձիերը, մեր ձիանաւին շողին իրենց խալը կը քաշէին Գողգոթայէն վեր, օրհնելով Պ. Բէռտիգառիսը, որ իրենց կերած յարգին ու դարին անգամ աչք չի տնկեր: Խեղճ ձիեր ճամբան լալով կը պատմէին թէ ալ սրտեղնին եկած է. «Մենք ալխապետութենէ փախչողներ չենք» կ'աւելցնէին խեղճ ձիերը, բայց գոնէ Պ. Բէռտիգառիս մեր հախը չուտէ: Խեղճ ձիեր. համբուրութիւնին հասած էր և կարծեմ, բունակալութիւնը այնչափ սկսած էր նեղել զիրենք որ մէկ քանի օրէն հսկայ յեղափոխութիւն մը պիտի հասնէ... ձիերը: Ու ձիանաւը ֆօթ քօփալ, սուլելով, ճեղքելով և երեք հողի տապալելով ու մէկ քանի ձեռք ու ոտք կոտրելով սկսաւ մտնել հետը:

հետէ բուն Զրդ-Թաղապետութեան երկրին մէջ:

Ոչ ոք կայ այդ երկրի նաւահանգիստին վրայ. ոչ ոգեւորութիւն, ոչ անցուդարձ, ոչ լազմութիւն, ոչ կեանք: Զրդ-Թաղապետութեան երկիրը կարծես ընդարձակ մոռելաստան մըն էր:

Արդէն քաղաքին չորս կողմը ուրիշ բան չէին տեսներ բայց եթէ գերեզմանոցներ, մեծ, անգաղթ, խոպան, տխուր և լալու չափ տխուր: Այդ գերեզմանոցներուն մէջ, կը պատմէին այդ քաղաքացիները, մէկ գերեզմանի մէջ մինչեւ հարիւր հօգի իրարու վրայ լեցնելով թաղած են... ինքեքի համար:

Այդ երկրին նաւահանգիստը կ'ելլէնք. ճիշդ ձախտը կը բարձրանայ մեծ շէնք մը որ թաղապետութիւնն է: Այդ շէնքին տակը, քովը, առջեւը ու հետը աղբակառքերով լեցուցեր են. վերջէն տեղեկացանք որ թաղապետութեան պաշտօնականները Բեազըտանէ պոտոյտի գացեր են և չէօթիները իրենք ալ անոնց օրհնակին հետեւեր և կառքերը երեսի վըրայ ձգեր են: Հետեւաբար այլ ևս հարկ չկար ամբողջ քաղաքը պատեւում. թաղապետական շէնքը իր աղբակառքերով պարզապէս հիացուցած էր զիս:

Գիշերը նաւ մտանք. նաւապետը տեսնելով որ ձիերը չեն քալեր, բաւական մը տեղ ինք և նաւուղիղը լծուեցան ձիանաւին և սկսան մեծ յաջողութեամբ քաշել նաւը: Մէկ մըն ալ մարդիկ կ'ելլեն կ'ըսեն թէ «Մարդ մարդը չի քաշեր»: Ո՛հնք փորձով տեսանք որ այդ երկու մարդիկը շատ լաւ կը քաշէին մեզի: Սրբ երկոտանի ձիերը յոգնեցան, նաւապետը առաջապէս մը պարզեց թրամուէլին վրայ և այդ ձիանաւը ելլելով Իւնիոն մարտնչեղիներէն, սկսաւ բաց ծովուն մէջ հսկայ ու դեղին (.) արծիւի մը պէս սուրալ դէպի Բըթի-Շանի քաղաքակրթութեան և եւրոպականացած երկիրը:

Այդ գիշեր ուրախութենէս թէ փայտօղիներու յարձակումէն չկրցիքնանալ...

Աստուան կողմ քնացեր եմ...

ԸՆԿԵՐ ԿԻԿՈ

[Պիտի շարունակեմ երբ որ... արժնամ]

ԱՊՏԱԿՆԵՐ

2019, ԲԱՅՑ ՄՏԻԿ ԸՐԷ՛

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՁԵԿՈՒՑՈՒՄ
ԳՈՒՐԾՈՒՆԵԼՈՒ ԽԱՆԻ ԿԱՅՈՐՈՒԹԵԱՆ

ԱՍՏԻՃԱՆ
ՊԱՏՈՒԱՆՇԱՆ
ՊԱՇՏՈՆ

ՊԱՏՈՒԱՆՇԱՆ

Գարաֆեոյի կամուրջ պատուանշանին Ա. կարգը Անաստոս դործաբանին տնօրէնին և Բ. կարգը իր արկնողը:

Արձագանգի Ա. կարգի պատուանշան Իղմիրի նահանգապետ Վահան փաշա Թոշիկեանի:

ինչպես առաջին ամիսն ալ յայ-
սարսառած էինք, այն բաժանորդները
որոնք բաժնեգրներն չեն դրկած կան-
խիկ, իրաւունք չունին մասնակցելու
մեր վիճակահանութեան:

ԾԱՂԻԿ-ԿԱՎՈՐՈՇ	
ՎԵՐՃԱԿԱՆԱՆՈՒԹԻՒՆ	
ԿՏՐՈՆ ԹԻՒ 16	Դեկ. 21
ՅՈՒՆ.Լ. 15ր (Ը.Ե.) վիճակա-	
հանութեան համար մասնակցե-	
լու իրաւունք:	
Անա' բան (20) էփրսէնի Թիւերը	
25195	212371
54777	212372
75862	212373
78987	212377
78988	212379
106602	271039
106605	286463
106607	334229
127106	334230
152940	334231

Մառք կնոջական պատուանշանին
ակնակաւորութեան մեծ խաչը և մեծ ժա-
պաւէնը Տիկ. Հայկանոյ Թօշիկեանի,
որ այս առթիւ կոչուեցաւ մեր պա-
լատան Աւագ Թարգմանութիւնի պաշ-
տոնին:

Գեղանի օրհորդ պատուանշանին
Ոսկեայ պատուանշանները Օր. Հրա-
նոյ և Օր. Փեքոնէ Թորոսեանե-
րու, Օր. Վերթին և Օր. Լուիզ
Գալֆայեաններու և Օր. Հերանոյ
Բէօլեանի:

Եպիսկոպոս պատուանշանին ճա-
ճանչաւոր խաչ պատուանշանին Ա.
Աստիճանը Ղեւոնդ վրդ. Դուրեանի,
Մեսրոպ վրդ. Նարոյեանի, Դէորդ
վրդ. Ասլանեանի և Դրիգորիս վրդ.
Պալաքեանի, որոնք այս առթիւ մեր
Կայսրութեան պալատան Աղօթասացի
բարձրագոյն պաշտօնին կոչուեցան:
Պրոպագանդի պատուանշանին Գ.
Կարգը Կայսրութեան իրաւաբանա-
կան կաճառին Ա. բարապան Աւե-
տիս Սուրենեանի, որ վերջերս մաք-
րուած էր Հայկական... Աղբալի-
նային բաղնիքներուն մէջ:

Արժանիք պատուանշանին Ա.
Կարգը Արեւիկան-Արմէնեան խումբին
գերասաններէն Պ. Ազեանի, Պ. Բէ-
րոյեանի և Պ. Ոսկանեանի:

Բաջ ֆէսայի պատուանշանին
աղանաւորակութեան մեծ հրացանը և
ժապաւինեալ մեծ պոմպան' մեր
Կայսրութեան հեծելազուններին երկու
մարաշխատներուն Իսկանդարեան ըն-
կեր' Վարդգէսի և Արմէն Կարօի:

Ջեռո պատուանշանին պղնձեայ
միտալները տրուեցան Պոլսոյ մէջ,
վերջերս բուսած բոլոր սկսնակ և
ամաթէօս գերասաններուն, որոնք
իրենց գլուխէն վեր ապուրներ կ'ու-
տեն:

Գարսուդար պատուանշանին մեծ
խաչը և ժապաւէնը մեր Կայսրու-
թեան պալատին քարտուղարներէն
Անթուան Թարաք և Ռոտուֆ Սա-
միկեան պէյերուն:

Ճեմրլմէն պատուանշանի Բ.

Կարգը Անտոն և Մարթէն Փափազ-
եան եղբայրներուն, որոնք վերջերս
Լոնտոնի և Նիւ-Նորքի հայկական
գերասանատուներու գինուորական
կցորդ անուանուած էին:

Հրաջ մոնոքակ պատուանշանին
Ա. Աստիճանը Հրանդի (Միլքոն
Կիւրճեան), որ Հինգլեան դահլիճը
տապալելու համար ոգի ի բոլին աշ-
խատեցաւ և յաջողեցաւ:

Սկիւտարի իշխան պատուանշանին
մեծ աստիճանը և մեծ ժապաւէնը
գերկոմ Յակոբ Նորհատեւիչի, որ
վերջերս Բաբելաստանի մայրաքա-
ղաքին' Նինուէի մէջ գումարուած
գեղարուեստական համաժողովին ան-
դամակցած էր Հայոց կողմէ:

Մեծ յրազդող պատուանշանին Ա.
Կարգը «Սէրպէսթի» Թուրք լրագրի
տնօրէնի և խմբագիրներուն:

Ուրբաթ իրիկուն Օթէլլօն խա-
ղաց Արեւեան-Արմէնեան խումբը.
հիմայ լաւ հասկացանք թէ' հարազատ
Օթէլլօն ինչպէս է և ապօրինի ծը-
նունդ օթէլլօն' ինչպէս:

Միշտ աղւոր, աղւոր տիկիններ
կային. միշտ օր. Ջեփիւն և օր.
Փոթորիկը հոն էին: Տէգաւմոնա մը
բեմին վրայ կար և հատ մըն ալ
լօթին մէջ: Ըսողներ կային թէ Լօ-
թին մէջինը կեղծն էր:

Սկիւտարի մէջ երկայնամաղ պաշ-
տակահար մը, աղջիկներէ կրգչական
խումբ մը կաղմած է... իր անուան
տոնախմբութեան օրը երգել տալու
համար: Մենք ալ կ'ուզենք: Մենք
ալ Աստուծոյ ստեղծած արարածներն
ենք:

Սուլթանը Անմէտ Րիզայի դաւա-
թին մէջը գինի լեցուցեր է պալա-
տան մէջ ճաշած միջոցին: Անմէտ
Րիզա բարեւեր է. յետոյ բոլոր երես-
փոխանները (Սուլթանին ձեռքը պա-
գեր են: Աֆէրիմ զաւակներս. ըսեր
է հարկաւ Սուլթանը, տեսնելով այդ
Աղգին ներկայացուցիչները, որոնց
մէջ է նաև Տօթթ. Տաղաւարեան:

Մեր սիրելի բարեկամին, ազնիւ
Արմէնեանին, այդ աղւոր և տաղան-
դաւոր դերասանին ի պատիւ այս
իրիկուն չքեղ ներկայացում մը կայ
Վարիէթի մէջ: Տոմսակները արդէն
ծախուած են եղեր և տեղ չէ մնա-
ցեր. փութացէ՛ք:

Սուլթան Մուրատի նամակը կար-
դաղէ՛ք, որ Սուլթան Ապտիւլ Հա-
միտի ուղղեր է եղեր: Այդ նամակին
մէջ Սուլթան Մուրատ հեռակալ
կիւր լացեր է որ Օսմ. Գահը ձեռքէ
կ'երթայ: Ո՛վ Սուլթան Մուրատ
այդ լացը մենք շատոնց լացեր ենք:
«Սեղեղ գլուխդ ժողովէ» կը գրէ
Սուլթան Մուրատ: Լսող ըլլայ նէ
աղէկ:

Շահին սպանութեան փորձ ըրեր
են. իրաւունք ունին հարկաւ ընող-
ները: Եթէ տակաւին յամառի օր մը
կարծեմ Արեւելեան ձեպընթացով ան-
գլի աշխարհ պիտի դրկեն:

Սուլթանը կ'ընդունի եղեր գե-
րիխանութիւնը: Խա'չ հանեցէք. սա
էլ Աստուծու պանն է...:

Պ. Վահրամ Թաթուլ բանաս-
տեղծութիւն մը գրած էր Ազդակի
առաջին թիւին մէջ: Այդ ոտանա-
ւորը չհասցանք. կը խնդրենք որ
հաճիք այդ ոտանաւոր բանաստեղ-
ծութեան մէկ բանալին մեզի ալ
դրկել:

Ձայն Վայրենեացի աշխատակից
անուանուեր են նաև Եղիշ Եպիս.
Դուրեան. Ազեք. Փանոսեան եւ
Մարկոս Նաթանեան: Մեր շնորհա-
ւորութիւնները:

Ազդակ իր համակիրներուն ա-
նունը գրեց և հետեւաբար պատճառ
մը չկայ որ մենք ալ մեր համակիր-
ներուն անունները չտանք. — Պ. Պ.
Տէլքասէ, Ալըք Դարիպ, Տօթթ.
Թորգոմեան, Ապտիւլ-Քիթ, Պէտէր-
խան պէյ, Հիւսիյին աղա, Չնքուշ-
ցի Աւետիս, Մօնսէնեթօր Սառտու,
Ալի Չալուշ, Գր. Համբիկեան,
Սիւլի Բիւտոմ, Հրանտ Նազար-
եան, Ալի պապա, Արշակ Պապիկ-
եան, Մարքիզ Գամբօ տի Սակրա-
տօ, գաղթական մը, Սմբատ Դաւ-
թեան, Բօլ Չրաք, Ոմն, Ներսէս
Շնորհալի, Մ. Տումէ, Գամբանա
Թերթին տնօրէնը, Ենիշիհիւրի Մուս-
թաֆա էֆ., Մ. Տէֆէս, Սաիտ
Պէնճիպարա, Եր. Գօլանճեան, Պէք-
ճի ոմն և... Արխանդէս եպս. Վան-
քեան:

Պիթիսի մէջ Թուրքերը արգելք
ըլլալ սկեր են Հայ Եկեղեցւոյ արա-
բողութիւններուն, Բանապետութեան
օրով անգամ ասանկ բան չէր ըլլար,
ո՛վ բարեկամ Սահմանադրականներ,
չէր ըլլար. Լալլաիի Պիլլահի:

Փաստաբան մը ինչ կը շահի:
Երեմի' հիշ, երբեմն ալ օրը 150
ոսկի:
Դուրչունլուխանի կայսրութեան
առաջին կարգի աննիւս ժառանգան
Հմայեակ էֆ. Խորոլեան, ո՛չ ե-
րեսփոխան, (արդէն հիմա երեսփո-
խան չըլլալը մեծ յատկութիւն կը
նշանակէ, ինչպէս Յրանսայի մէջ' ա-
կադեմական չըլլալը) անցեալ օր Բե-
րայի նախադատ ատենանին առջեւ
չորս ժամ խօսեցաւ և 150 ոսկի շա-
հեցաւ:

Թէ ինչ խօսեցաւ:
Կուսակալ մը ուրիշ կուսակալի
մը համար գրած էր բաներ, զորս
դատարանը քանի մը ոսկի կը դա-
տապարտէ, զորոյ ճիշդի ալ իրա-
ւացի ըլլայ...:

Արդ, Խորոլեան որ նախատող
կողմը կը պաշտպանէր, շահեցաւ,
ինչպէս միշտ:

Ինտո'ր շահեցաւ... secret pro-
fessionel. ամէն պարագայի մէջ
150 ոսկին գրպանը դրաւ:

Ձենք գիտեր թէ Իզմիրեան
Սրբազան հինգշաբթի իրիկուն կողմ
ինչ ըսելով իր ներկայութեան ըն-
դունեց մարդիկ որոնք ամբարտա-

ուած են իրրեւ լիբամաշորթ և
մարդասպան: Պէտք չէ՞ր որ այդ
մարդը դուրս վաճառէր անմիջա-
պէս:

«Սէրպէսթի» մէջ յօդուած մը
կայաւ Իւլէմայի մը կողմէ գրուած.
բերանը պագնեմ. հրաշալի գրած է
ինչ պիտի ընեն, կ'ըսէ, Երեսփոխան-
ները երբ գացին և փորներին լեցու-
ցին: Կ'երեւի կոր որ այլ ասկէ վերջ
կ'ըսէ այդ պատուական Իւլէման,
Երեսփոխանները այլ եւս բան մը չի
պիտի կարենան ընել, դէմ չպիտի
կարենան խօսիլ, քանի որ հաց կերան:
Ինչու համար տրուեցաւ այս սեղանը.
դո՛ւք բան մը գիտէ՛ք:

Աֆէրիմ Բասիմ. «պատառ մը
հացդ» աղւոր էր. մեր Թուրք Թեր-
թերը ան ըսածնիդ չունին. ասկէ
առաջ կը պօռային կը կանչէին թէ
Երազդ սանկ է և Երազդ նանկ է
բայց հիմայ. ինչ եղաւ որ մէկէն ի
մէկ Թուրք Թերթերը լեզունին փո-
խեցին և սկսան... լուսացողականե-
րու:

Պօղոս առաքեալ անցեալ օր այ-
ցելութեան ելեր է բոլոր աշխարհիս:
Ամբողջ Ամերիկան Եւրոպան պտը-
տեր է. քանի մը հազար տարի
առաջ իր տեսած քաղաքներէն և ոչ
մէկը մնացեր է. ամէնքն ալ փոխ-
ուած են եղեր, անձանաչելի ըլլալու
աստիճան. եւ կ'ըլլայ որ Պօղոս ա-
ռաքեալ Պոլիս ալ կուգայ և Պօղոս
առաքեալ անմիջապէս կը ճանչնայ
Պոլիսը. ճիշդ այնպէս է եղեր, ինչ-
պէս որ ձգած է եղեր վերջին ան-
գամ... հազար ինըհարիւր տարի
առաջ: Ո՛չ մէկ բան փոխուած է ե-
ղեր հէ՛ մինչդեռ ո՛վ Պօղոս առաք-
եալ մենք կը կարծէինք որ դո՛ւնէ,
դո՛նէ, փոխաններուն հազուատները
փոխոտած են:

Ծ Ա Տ Ր Ո Ն

Բըթի-Շանի Թատրոնը յառաջի-
կայ երեքաբլթի գիշեր ժամը 4ին
պիտի տրուի մի մեծ

MELI-MELO ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

ԳՐԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՔԱՏԵՐԱԿԱՆ
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՅԱՅՏԱԳԻՐ

- 1.—Եսփուզ Սուլթան Սէլիմի ճառը.—
Յայիզ պէյի կողմէ:
- 2.—Նէտրէն, որբեր 2 տեսիլ:
- 3.—Խորոլեի, Արշակ Պէյիեանի և Օր. Բօ-
ղալիի կողմէ:
- 4.—Օր. Վ. Զր Կէրիմի, իր բերթուարին
մէջ:
- 5.—Մահապարսի մը ճառապանքը.—
Մենախոսութիւն Յ. Էքսէրճի պէյի կողմէ:
- 6.—Կիւլ Նիհալ, Գ. վարագոյր:
- 7.—Ինչպէս եղաւ, Գ. վարագոյր:
- 8.—Էֆէնճիմ ուսի կ'երթայ, Բ. վարագոյր:
- 9.—Փորթիկ մը, հայերէն լեզուով կատա-
կախօղ' Տիկին Բնարի և Ե. Թօլայեանի
կողմէ:

Գաշնակ' Ծարուծիւն Սինանեանի կողմէ:
Ծովային զինուորական մեծ ֆանֆառը պիտի
մասնակցի Տոմսակները հիմակուրէն կը ծախ-
ուին Կալվաօի խմբագրատունը:

ՎԱՂԸ «ԿԱՎՈՐՈՇ»

ԱՐՏՕՆԱՏԵՐ Ա. ՍԱԳԱՆԱՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ, Ռ. ՍԱԳԱՆԱՆ

ՖՐԱՆՍԱԿԱՆ ԱՄԵՆԱԸՆՏԻՐ ԱՄՔԻԿ

Ձմեռը մօտեցաւ, անձրեւները սկսան, հետեւեալը լաւթիկները և լաւ լաւթիկները կարեւոր մէկ առարկան սկսան ըլլալ դարձեալ մեզի... մահ- կանաչութիւններու համար:

Լաւ լաւթիկ ունենալը կը նշանակէ թէ լաւ խելք ունիք և չնորհքով մարդիկ էք: Արդ գիտեցէ՛ք, գացէ՛ք առէ՛ք Ֆրանսական այն լաւթիկները որոնք շատ քիչ մնացած են և 4 ամիս կառանքիով կը տրուին: Անցեալ տարի այս ապրանքը կամուրջին գլուխը Շեպկոնիին խանութը փոքրա- քանակ, իսկ Ալըր էֆ. խան, Նօ. 27 Պողոսօֆի քով կը ծախուէր մեծա- քանակ. հիմայ թէ մեծաքանակ և թէ փոքրաքանակ կը ծախուի Պօլիս, Ալըր էֆ. խան, թիւ 27, տիար Մկրտիչ Պողոսօֆի գրասենեակը:

Ո՛վ Մադիկի և Կալիօշի ընթերցողներ, վազեցէ՛ք տիար Պողոսօֆի քով և անպատճառ գնեցէ՛ք հաստ մը:

Բերայի յաճախորդաց դիւրութեան համար, մանաւանդ կանանց, այն ապրանքներուն ամէն տեսակներէն կը գտնուի դերձակ Տիար Երուանդ Մի- րիճանեանի քով, Կալաթիա Սէրայի քովի փողոց թիւ 14 արարթըմանը:

Լաւ անգոյն Կաղանդէքը

ՇՏԵՄԱՐԱՆ

ՊԻՏԱՆԻ ԳԻՏԵԼԵԱՑ

ԳԻՆ 6 ԴԱՆԵԿԱՆ

Կեդրոնացեղի.—Չ. Տ. Ս. ՓԱՓԱՋԵԱՆ

ՊԱՅՊԱՆԱՅՈՒՋ ԹԻՒՆ 5



ՎԱՅԵԼՉԱՍԵՐ ԿԻՆԵՐԸ

ՈՐՈՆՔ Կ՛ՈՒՋԵՆ ՊԱՇՊԱՆԵԼ

ԻՐԵՆՑ ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆԸ

ԳէՏԳ Է ԱՄԷՆ ՕՐ ԴՈՐԾԱԾԵՆ

ՃՇՄԱՐԻՑ

ՔՐԷՄ ՍԻՄՈՆԸ

ՈՒՇԱԴՐՈՒԹԵԱՄԲ ԿԱՐԴԱԼ ՀԵՏԵԻՆԱԼ ՏՈՂԵՐԸ

ԿԼԻՍԵՐԻՆՈՎ ՊԱՏՐԱՍՏՈՒԱԾ

ՀՆԱՐՈՒԱԾ 1880

ԱՄԵՆԱՇԻՆ

ԳԵՂԱՅԵԿԱՅԵՆՈՎ ԵՐԵՄԵ

ԿԸ ԳՏՆՈՒԻ —

II ԴԵՂԱՐԱՆԵՐՈՒ — ՀՈՏԵՂԻՆԱՑ ԽԱՆՈՒԹԵՐՈՒ —

— ՊԱՋԱՐԵՐՈՒ ՄԵՋ —

ԳՆԵԼՈՒ ԱՏԵՆ Լաւ Ուշադրութիւն Ընել —

— ՎԱՃԱՌԱՆԻՇԻՆ Եւ ՄԵՐԺԵԼ —

ԿԵՂԾ ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ —

ԲՐՆՁԱՓՈՇԻ

ՕՃԱՌ

ՍԻՄՈՆ

ՔՐԷՄ ՍԻՄՈՆ

ՍՈՒՆՑ ՊԻՍՏՈՒԹԻ

ԲԱՑԱՐՁԱՎԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ

Ժ. ՍԻՄՈՆ - ԲԱՐԻՋ

“ԱՊԷՔՍ, ՕՇԱՐԱԿԸ



ABEX
TOSSE ASININA
LABORAT. CHIM. FARM. DOTT. E. COMBONI
MILANO - Porta Vercelli 40/42/44
ESPRESSO LE MIGLIORI FARMACIE

Ապիսի օշարակը լաւագոյնը առաջնակարգ գեղն ու դարմանն է հազի գէժ, ընդունուած և հաստատուած Եւրոպայի բոլոր մեծամեծ բժիշկներ- րուն կողմէ և կը գործածուի բոլոր հիւանդանոց- ներուն մէջ. Գործադրութեան եղանակը կը ղԵՐ- կուի դեղին հետ միասին:

Չորս հազարէ աւելի բժիշկներ հաստատած են այս օշարակը՝ իրր հազի միակ ու լաւագոյն դարման:

Կը ծախուի Բերա, Պօն Մարշէ, Գօթերա- թիվի Բերայի, Ղալաթիոյ, Պօլսոյ ու Գատրգիւ դի մասնաճիւղերուն մէջ, ինչպէս նաեւ բոլոր կարեւոր դեղագլաններուն քով:

Սմբողջ Թուրքիոյ համար միակ կեդրոնատե- ղի-գործակալութիւն՝ Ղալաթիա, Մեծ Միլլիթ խան քիւ 37:

Գիւն.— Պօլսոյ համար մեծ շինք՝ 24, պղզ- տիկ շինք՝ 13. դատարներու համար մեծը՝ 30, պղզ- տիկը՝ 17 դրուշ. թղթապի ծախքը տեղ վրայ:

Գաւառական յանձնարարութիւններու համար պէտք է գիւնը ուղ- ղակի Ղալաթիա, մեծ Միլլիթ խան թիւ 37:

TH. MOURIADES

ԲԵՐԱ, ՊՕՆՄԱՐՇԷԻ ԲՈՎ ԹԻՒ 278

ԿՈՇԵԻՅԻ ՄԵՍ ՎԱՃԱՌԱՍՏՈՒՆ

Կ'ուզէ՛ք չիք, բարձեւ և դիմացկուն կօշիկներ հագնիլ, ապապրուած կամ պատրաստ, դիմեցէ՛ք վերի հասցէին և հոն պիտի գտնացնեն ձեզի՝ կատարեալ դիւրամատչելի պայմաններով:

Ոտք մը՝ առանց գեղեցիկ ու վայելուչ կօշիկի՝ շատ տգեղ բան է, մանաւանդ կիներուն քով:

Ասիկա միտքերնիդ դրէք և շինեցէ՛ք Բերա, Պօնմարշէի քով, թիւ 278, Թ. ՄՈՒՐԻԱԴԵՍԻ:

ՈՍԿԵՐՉԱՏՈՒՆ

“ՔՐԻՍԹՕՖԼ”

ՄԻ ՄԻՅՅՆ ՄԷԿ ՀԱՏԻԿ ՏԵՍԱԿ

ԱՄԵՆԱԼԱԻԱԳՈՅՆ

ՋԱՅՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ՊԱՀԱՆՁԵՑԷՔ

Այս մարման



և «ՔՐԻՍԹՕՖԼ» անունը

Ամեն մէկ կտրին վրայ

Անկարելի է որ ընտանիք մը առանց կտրի մեքենայի մնայ. Եւրոպայի և ամերիկայի մեքենայ մը ունենալ, որովհետեւ լա- մեքենայ մը տնիքիւ եւ անհամար ծառայութիւններ կը մատուցա- նեն, մինչդեռ գէշ տեսակէ մեքենայ մը անվերջ դժգոհութեանց և ապստամբի ազդիւր մըն է:

Բոլոր աշխարհ գիտէ թէ՝

Ս Ի Ն Կ Ե Ր

Հայրաքիչ ԿԱՅՍ. ՊԱՀԱՏԱՆ The Singer Manufacturing Co մեքենան լաւագոյնն է. այն մեքենան ամէնէն աւելի կատարելա- գործուածը, հաստատուելը և դիւրագործածելին ըլլալուն՝ բո- վանգակ աշխարհի մէջ՝ ամէն ոք Սինկերի մեքենաները կը գնէ, ջեւքի, ոտքի, ու ոտքի եւ ձեւքի միացեալայն մեքենաներ կը գտնուին:

Սինկերի մեքենաները կը ծախուին մի միայն Սինկեր Քեկերուքե- վաճառատանց մէջ:

- ԲԵՐԱ } 1. Մեծ փողոց. Պօն Մարշէի գէժ, Թ. 343 և 343 կրկին
- ԿԱԼԱԹԻԱ } 2. Մեծ փողոց, Կալաթիա Սէրայի լիւսէին գէժ.
- ԿԱԼԱԹԻԱ } 1. Սինկեր խան, Թիւնէլին ետեւը.
- ՊԱԼԻՍ } 2. Դարաքէօյ, Թրամվէյին կայարանին դէմ.
- ՊԱԼԻՍ } 1. Սուլթան Համամ, Թ. 2
- ՊԱԼԻՍ } 2. Սուլթան Պալատ, Թրամվէյի կայարանին դէմ, Թ. 2
- ՊԱԼԻՍ } 2. Զարդ Պօլսոյ, Թ. 120.

ՀԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՍՆԱՎՃԱՐՈՒՄՆԵՐ

Դասերը եւ նորոգութիւնք ձրի.

Կատարեալ երախաւորութիւն:

Մասնաճիւղեր գաւառաց բոլոր քաղաքներուն մէջ: Սինկերի Ըկերութեան կեդր. վարչատեղին կը գտնուի Բերա, Մ. Փողոց, Թ. 343 և 343 կրկին, Սարգիս Պէյ Տիւղզլուի տունը: